

ԿՐՕՆՈՒՍՈՒՑՁԻՆ ԱՆՎՐԱԺԵՑ Է ԿՐԹՈՒԹԻՒՆ:

Արգարեւ կրօնուսուցչի կենդանի եւ վառ զգացմունքը իւր սաների վերայ ազդելու զօրաւոր միջոցներից մինն է. այնու ամենայնիւ եթէ լինէին հաւատարմ ապացոյցներ, որ զգացմանց ամեն մի շարժմունքը անմեղ եւ անվատնիք են, կրօնուսուցչը իրաւունք կտար իրան բաւականանալ միայն իւր զգացմունքը զարգացնելով: որով եւ զինքն ապահոված կհամարէր իւր սաների վերայ հարկաւոր ազդեցութիւն գործած լինելու մասին: Բայց ընդհակառակն սուրբ Գիրքը ապացուցանում է, որ զգացմունքը շատ անգամ մոլորեցնում է մարդուս. նա փոխանակ հաւատին գործակից լինելու՝ ուժ է տալիս անհաւատութեանը: Թէ քրիստոնեայն կարող է Աստուծոյ հետ ունենալ ներքին անմիջական յարաբերութիւն, այդ՝ անհերքելի ճշմարտութիւն է. բայց նա (քրիստոնեայն) պէտք է զգուշանայ իւր կարծիքը, զգացմունքը Աստուծոյ յայտնութեան անդ ընդունելուց, որով շատ հերձուածողներ ընկել են մոլորութեան եւ սնահաւատութեան մէջ: Եթէ մինչեւ անգամ ընդունենք, որ երբ եւ իցէ կվերադառնայ Առաքելական դարը, երբ առաւապէս բաշխուում էին սուրբ Հոգւոյ շնորհները, այնու ամենայնիւ դարձեալ հարկաւոր է յիշել Պօղոս Առաքելոյ՝ իւր աշակերտ Տիմոթէոսին տուած խրատը՝ «Անկե՛ս օրինակ սղջարս-Նեան Բանից», զորս յինչն լսար: Կանոնաւոր եւ անթերի ուսումն ու գիտութիւն ձեռք բերելու համար կրօնուսուցչին՝ բացի ընդհանուր կրթութիւնից՝ անհրաժեշտ են հետագայ երեք պայմանները. ա) ոտքէ փրայ պարսո-Նեանց իսկական հեղինակութեանց հիմնադր ուսուցիչ Բ) Բաւականազօծ ճիշտ Ժանօրն-Նիւն ոտքէ Գրէտէ այն կէտերին, որոնցով Բացարկումէ Գրիստոնեական ուսուցիչ (ա՛յ իրօք է) կարգ կամ ուսուցիչ ասարսաթ-պաշար-Նեան:

Ա) Սուրբ Գրոց պատմութիւնները ուսուցանելու հետ միասին անհրաժեշտ է կրօնուսուցչին անզազար ընթերցասիրել սուրբ Գիրքը՝ նորա աստուածաշունչ հեղինակութեանց ոճն ու

ոգին հաստատապէս իւրացնելու նախ այն պատճառաւ՝ որ չկայ սրբազան պատմութեանց մի դասագիրք, որ ունենայ սուրբ գրքի պարզ եւ միանգամայն նորա՝ մարդու հոգւոյ վերայ հզօր կերպով ազդող ոգին ու յատկութիւնը, որը այս իսկ պատճառաւ կարող է կրօնուսոյց մանկավարժի համար լինել ամենայարմար միջոց եւ օժանդակ մանուկների մէջ կրօնական կենդանի զգացմունք զարթուցանելու եւ արծարծելու համար. երկրորդ՝ որ այս յաճախակի ընթերցանութեան միջոցաւ կրնաւանայ կրօնուսոյցը սուրբ գրքի ոգւոյն, որը կրօնուսուցչին՝ իրրեւ մանուկներին աստուածայայտնութեան հրահանգութեանց մէջ առաջնորդողի՝ անհրաժեշտ է: Աստուածաշունչ գրուածոց մասին մարդկանց արած աւելն մեկնութիւնները ըստ մասին միայն մերձեկնումն նոցա խակական մտքին, ուստի ամեն մի լուսաւորեալ ու զարգացած քրիստոնէի պարտքն է, որքան կարելի է, յաճախակի ենթարկել իւր անձը աստուածային գրուածոց ջերմացնող եւ սթափեցնող ներգործութեանը, սրովհետեւ ըստ Պօղոսի. «Սուրբ գիրք է կարող էն իմաստուն առնել է յետն հասարակ, որ է Բրեխոս Յիսուս: Այնայն գիրք աստուածաշունչ է և օգտակար է վարդապետութիւնն էն և յանդիմանութիւնն և յողորմութիւնն և է իբրև արդարութեան»: (Տիմոթ. Գ. 15, 16):

Եւ որովհետեւ սուրբ գիրքը գրուած է մի որոշեալ ժամանակում եւ յայտնի տեղական հանգամանքների համեմատ, ուստի եւ կրօնուսուցչին անհրաժեշտ է, գտնէ տարրական կերպով, ծանօթ լինել հին պատմութեան եւ աշխարհագրութեան հետ: Օրինակի համար յառաջ բերենք հետեւեալ դէպքը: Փրկիչը մի թագաւորի որդւոյ հարսանեաց առակի մէջ ասում է, երբ աէրը տեսաւ թէ՛ հրաւիրեալներից մինը հագած չէր հարսանեաց հանդերձ, յանդիմանեց նորան ասելով, «ընկեր, եթէ չունէիր հանդերձ հարսանեաց՝ ընդէ՞ր մտեր այսր»: Կրօնուսոյցը կարող է ճշտութեամբ բացատրել այս խօսքերը, եթէ նա գիտէ արեւելեան թագաւորաց հին սովորութիւնը, որ նոցա մօտ հրաւիրեալները կամ եկողները պէտքէ նորանցից նախապէս պարգեւատրուած լինէին մի տեսակ վերին պատուազգեստով: Սուրբ գրքի մէջ սորա պէս կան եւ շատ կետեր, որոնք ինքն ըստ ինքեան բացատրել զժուար է առանց հին պատմութեան եւ աշխարհագրութեան գիտութիւնները իմանալու:

Կրօնուսոյցը սուրբ գրքի անցքերից մինը պատմելու ժամանակ պէտքէ նորա կատարուած տեղին եւ ժամանակակից կենսական հանգամանքներին այնպէս մօտ ու ճշգրիտ ծանօթ լինի, որ անցեալում կատարուած իրողութիւնը կարողանայ այնպիսի ամբողջութեամբ ամփոփել մի շրջանակի մէջ, որ այն անցքը մանուկների մտաց աւաջ պատկերանայ իբրեւ նոյն ներկայ բազում կատարուող անցք: Տեղագրութիւնը պատմութեան հետ միացած՝ զարթուցանումէ մանուկների հետաքրքրութիւնը եւ պատմած անցքը անջնջելի կերպով է տպաւորում նոցա յիշողութեան մէջ: Առ հասարակ ճանապարհորդական գրուածոց հետաքրքրութիւնը այս նկարագրական պատմութեան ազդեցութեան մէջն է կայանում: Կրօնուսոյցը աւելի լաւ կատարած կլինի իւր պաշտօնը, եթէ նա ինքը գծէ իւր պատմած անցքի տեղերը եւ այս սովորութիւնը փոխանցէ եւ մանուկների մէջ: Այս սովորութիւնը աւելի հարկաւոր է մանաւանդ այն կրօնուսոյցներին, որոնք ստիպուած են տալ աշակերտաց մի բաժանմունքին մի ինքնուրոյն պարագմունք՝ միւս բաժանման հետ ազատօրէն պարապելու միջոց ունենալու համար. եւ պէտք է ասել, որ շատ հեշտութեամբ կարելի է ձեռք բերել այս օգտակար սովորութիւնը:

Բ) Կրօնուսոյցը վերագրեալ առաջին պայմանը կատարելով՝ մասամբ իւրք կատարումէ եւ երկրորդ պայմանը, այն է՝ ծանօթանալու սուրբ գրքի այն կետերին, որոնցով բացատրվումէ քրիստոնէական կրօնը. այնուհետեւ իւր քրիստոնէական գիտութիւնը անթերի անելու համար անհրաժեշտ է կրօնուսուցչին անգագար ընթերցասիրել սուրբ գրքի եւ այն մասերը, որոց մէջ բացատրուումէ հաւատոյ եւ բարոյականութեան ուսումը, ինչպէս Յիսուսի Քրիստոսի զրոյցները ամբողջ Աւետարանի մէջ, նորա առակները, Եսայեայ մարգարէութեան գրքերը, Սաղմոսները եւլն. որոնք կապ ունին քրիստոնէական վարդապետութեան եւ բարոյական աշուտաճաբանութեան խնդիրների հետ: Սուրբ գիրքը գեռ եւս քրիստոնէական ուսման աղբիւրներից միայն մինն է. կրօնուսոյցը պէտքէ լաւ ծանօթանայ եւ միւս աղբիւրի հետ, այն է՝ սուրբ աւանգութեանց հետ, որոնք պարունակուած են Եկեղեցւոյ սուրբ Հարց եւ Վարդապետաց գրուածների մէջ: Բաց յայմանէ կրօնուսուցչին անհրաժեշտ է

Հմտածալ իւր Ազգային Եկեղեցւոյ զանազան գարեբում՝ ընդ ունուած Տիեզերական Թողութեաց քրիստոնէական հաւատալեաց ու հմանադրութեանցն ու եկեղեցական կանոնադրութեանցը:

(Կ) Իսկ ինչ կիերաբերի երրորդ պայմանին, այն է՝ կարգի կամ ուսման աստուածաբանութեան, ցանկալի է, որ ամենից յառաջ կրօնուսուցչի մէջ արտափայլին այն քրիստոնէական սուրբ մտքերն ու զգացմունքները որոնք յառաջ են գալիս մտրդուս մէջ երգեցողութեան, աղօթքի եւ ծիսակարութեանց միջոցաւ: Իսկ սորա համար հարկաւ որ է կրօնուսուցչին քաջ ծանօթ լինել նախկին եւ ներկայ աստուածաբանութեան կարգաց ու կանոնաց հետ: Կրօնուսուցչը աստուածաբանութեան ժամանակ իւր յիշողութեան մէջ կենդանի կերպով պատկերացնելով անցեալ պատմական անցքերը, պէտքէ ստեղծէ եւ տածէ իւր հոգւոյ եւ սրտի մէջ ջերմեռանդն յարարեբութիւն այն անձանց եւ յիշատակաց հետ, որոնք յիշուում են աղօթքի եւ ծիսակատարութեանց ժամանակ: Աստուածաբանութեան նախկին պարզ ձեւերի հետ ծանօթանալուն մեծ նշանակութիւն տալով հանգերձ՝ որպէս զի կրօնուսուցչը նրանց արհեստական բացատրութիւններ տալուց հետո՛ւ մնայ մի եւ նոյն ժամանակ բոլորովին ընդունում ու պաշտպանում ենք այդ աստուածաբանական արտաբերին արարողութեանց քոզի տակ ծածկուած ներքին յիշարար Խորհուրդները, մանաւանդ սուրբ Պատարագի, որի ամեն մի արարողութիւնը սերտ կապ ունի Յիսուսի Քրիստոսի աստուածային կեանքի հետ: Կրօնուսուցչը սուրբ գրքի պատմութեանց գիտութիւնը միաւորելով քրիստոնէական մտքերի եւ զգացմանց հետ, կարող է գարթուցանել իւր մէջ կենդանի սէր գէպի աստուածաբանութիւնը, որը ինքն ըստ ինքեան անշուշտ կցորանաց եւ մանուկների վերայ:

Բոլորովին սխալ կլինի կարծել թէ՛ կրօնուսուցչին հարկաւոր չէ դատաւանդութեան պատրաստութիւններ. ընդհակառակը նորան՝ ինչպէս կրօնագիտութեան մասնագիտի՝ հարկաւոր է նոյնչափ պատրաստութիւն, որչափ միւս ամեն գիտութեանց մասնագէտ ուսուցիչներին: Մանաւանդ թէ՛ կրօնուսուցչը բացի նորանից, որ նա ինչպէս ուսուցիչ պէտքէ նախապէս պատրաստէ աւանդելի դասը եւ որոշէ դատաւանդութեան կարգը եւ ձեւը, պարտաւոր է ձեռք բերել մանուկների սրտի եւ հոգւոյ

վերայ ազգելու չափով ներքին՝ եւ արտաքին արամագրութիւն
եւ քրիստոնէակիան կեանքի մէջ նորանց առաջնորդելու բաւա-
կան ուժ ու զօրութիւն: Աստի գտայց յառաջ աղօթքի, ըն-
թերցանութեան կամ մտախօհութեան միջոցաւ յայտնի չափով
պէտքէ ոգեւ որէ զինքը, որ կարողանայ նոյն ոգեւորութիւնը
անգրագարձուցանել եւ մանուկների վերայ: Այս պայմաններով
միայն կրօնագրիտութեան դասերը կարող են բարի պտուղներ
բերել իրական կեանքի համար:

(Թարգմանքէն)

ՄԱՀՈՒԿ ՎԱՐԴԱՊԵՏ:

ՄԵՐ ԿՂԵՐՆ ԵՒ ԻՐ ԿՈՉՈՒՄԸ:

Ի վաղուց անախ ամեն ազգս ինչպէս նաեւ մեր ազգն, իւր
կղերն՝ այն է իւր կրօնի պաշտօնեայքն ունեցած է, եւ ամեն
ազգի՝ ինչպէս նաեւ մեր մէջ՝ կղերն անդստին ի սկզբանէ իւր
ժողովրդեան յարգանքն եւ մեծարանքը շարունակած է վայի-
լել: Սակայն պէտք է սա կարեւոր կեան ունել ի նկատի՝ որ թէ
հին եւ թէ նոր ուրիշ ազգաց մէջ կրօնի պաշտօնէից հարկ ե-
ղած յարգանքն ու ակնածութիւնը մատուցանելոյ շարժառիթը
միեւնոյնն չէ, ինչ որ եղած է եւ է մեր ազգին մէջ:

Ի հնումն կղերը, սմանց ազգաց մէջ, ինքզինքն իւր չաստուա-
ծոյն գլխէն կամ այլ տեղէն գուրս եկած հաւատացնելով իւր
ժողովրդեան՝ այս կերպիւ կջանայր նորա ակնածութիւնն ու
յարգանքը վայելել:

Աւրիշ ազգաց մէջ կղերն ինքզինքին՝ ապագայն գուշակելոյ եւ
մարդոց ճակատագիրն ընթեռնելոյ գերբնական կարողութիւն
իմն վերբնծայելով, այս միջոցաւ կուզէր ժողովրդեան յարգա-
նացն եւ զարմանացն առարկայ լինել:

Այլ ազգաց մէջ կղերն՝ ժողովրդէն աւելի բարձր եւ վերին
գասակարգութիւն մը ընծայելով ինքն ինքեան, որպէս թէ
կրօնի պաշտօնէութիւնը միմիայն իւր ցեղին համար մի բացա-
ռիկ տոհմային իրաւունք կամ ժառանգութիւն եղած լինէր
յաստուածուտ, այս միջոցաւ ժողովրդէն իւր սղասած յար-
գանաց վայելումն ազատելու կը ճգնէր: